

Գ/Դ

Զ. ՊԼՊՈՒԼ

ՄԵՐ ՃԱՄՈՒՆ ՍՈՒՐԲԵՐԸ

ՆՈՐԱՎԵՐ

— Արժանացած՝ Պուրեսի Հայ
Մօակոյրի Տան «Անահիտ Սահակ-
եան» գրական մրցանակին.

ՊՈՒՐԵՏ

Տպարան «ԱԼՖԱ» Վ. ՊԱՀԱՏԻՆԱՆ

1946

891.99

7-67

Pyrene, 9.

Ulip dimidiata unipilosa
"pyrenellae":

29203.

: -

891-99
7-67

Գրադարան Եղիսաբետ

Վահագան 1981 թ.

Զ. ՊԼՊՈՒԼ

ՄԵՐ ՃԱՄՈՒՆ ՍՈՒՐԲԵՐԸ

ՆՈՐԱՎԵՐ


— Արժանացած՝ Պուլքէի Հայ
Մշակոյրի Տան «Անահիտ Սահմակ-
եան» գրական մրցանակին,



ՊՈՒԲՐԵՇ


Տպարան «ԱԼՖԱ» Վ. ՊԱՀՈՑՐԵԱՆ

1946



Շնորհակալութիւն կը յայտնեմ Պր. Յակոբ Ա-
սիամանի՝ սիրող արուեստի և գեղեցիկ դրա-
ռուրեան՝ որ ազնուածէն կնքահայրութիւնը ըս-
տանձնեց սոյն փոքրիկ աշխատարեանս, իս-
գալով անոր տպագրութիւնը:

ՀՅՈՒՆԱԿ



Զ Օ Կ

Անքառամ յիշատակին
Նազարելը Անտոնիանի,

որ

ողողուած՝ զարունով, բնարով, լոյսով
և ծնողական աննառելի սիրով,

1936 թուին,

Քոստանցյալի մեջ,

իր տարիքի հինգերորդ սանդղամատին վրայեն,
անօպոր նիւանդութեան մը հարուածին տակ
ինկաւ առ յաւես,

իր ապագայ հեարաւորութեանց

և դեռափրիք տաղանդին
նառազայրը տանելով
գերեզման։

1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66
67
68
69
70
71
72
73
74
75
76
77
78
79
80
81
82
83
84
85
86
87
88
89
90
91
92
93
94
95
96
97
98
99
100
101
102
103
104
105
106
107
108
109
110
111
112
113
114
115
116
117
118
119
120
121
122
123
124
125
126
127
128
129
130
131
132
133
134
135
136
137
138
139
140
141
142
143
144
145
146
147
148
149
150
151
152
153
154
155
156
157
158
159
160
161
162
163
164
165
166
167
168
169
170
171
172
173
174
175
176
177
178
179
180
181
182
183
184
185
186
187
188
189
190
191
192
193
194
195
196
197
198
199
200
201
202
203
204
205
206
207
208
209
210
211
212
213
214
215
216
217
218
219
220
221
222
223
224
225
226
227
228
229
230
231
232
233
234
235
236
237
238
239
240
241
242
243
244
245
246
247
248
249
250
251
252
253
254
255
256
257
258
259
259
260
261
262
263
264
265
266
267
268
269
270
271
272
273
274
275
276
277
278
279
280
281
282
283
284
285
286
287
288
289
289
290
291
292
293
294
295
296
297
298
299
299
300
301
302
303
304
305
306
307
308
309
309
310
311
312
313
314
315
316
317
318
319
319
320
321
322
323
324
325
326
327
328
329
329
330
331
332
333
334
335
336
337
338
339
339
340
341
342
343
344
345
346
347
348
349
349
350
351
352
353
354
355
356
357
358
359
359
360
361
362
363
364
365
366
367
368
369
369
370
371
372
373
374
375
376
377
378
379
379
380
381
382
383
384
385
386
387
388
389
389
390
391
392
393
394
395
396
397
398
399
399
400
401
402
403
404
405
406
407
408
409
409
410
411
412
413
414
415
416
417
418
419
419
420
421
422
423
424
425
426
427
428
429
429
430
431
432
433
434
435
436
437
438
439
439
440
441
442
443
444
445
446
447
448
449
449
450
451
452
453
454
455
456
457
458
459
459
460
461
462
463
464
465
466
467
468
469
469
470
471
472
473
474
475
476
477
478
479
479
480
481
482
483
484
485
486
487
488
489
489
490
491
492
493
494
495
496
497
498
499
499
500
501
502
503
504
505
506
507
508
509
509
510
511
512
513
514
515
516
517
518
519
519
520
521
522
523
524
525
526
527
528
529
529
530
531
532
533
534
535
536
537
538
539
539
540
541
542
543
544
545
546
547
548
549
549
550
551
552
553
554
555
556
557
558
559
559
560
561
562
563
564
565
566
567
568
569
569
570
571
572
573
574
575
576
577
578
579
579
580
581
582
583
584
585
586
587
588
589
589
590
591
592
593
594
595
596
597
598
599
599
600
601
602
603
604
605
606
607
608
609
609
610
611
612
613
614
615
616
617
618
619
619
620
621
622
623
624
625
626
627
628
629
629
630
631
632
633
634
635
636
637
638
639
639
640
641
642
643
644
645
646
647
648
649
649
650
651
652
653
654
655
656
657
658
659
659
660
661
662
663
664
665
666
667
668
669
669
670
671
672
673
674
675
676
677
678
679
679
680
681
682
683
684
685
686
687
688
689
689
690
691
692
693
694
695
696
697
698
699
699
700
701
702
703
704
705
706
707
708
709
709
710
711
712
713
714
715
716
717
718
719
719
720
721
722
723
724
725
726
727
728
729
729
730
731
732
733
734
735
736
737
738
739
739
740
741
742
743
744
745
746
747
748
749
749
750
751
752
753
754
755
756
757
758
759
759
760
761
762
763
764
765
766
767
768
769
769
770
771
772
773
774
775
776
777
778
779
779
780
781
782
783
784
785
786
787
788
789
789
790
791
792
793
794
795
796
797
798
799
799
800
801
802
803
804
805
806
807
808
809
809
810
811
812
813
814
815
816
817
818
819
819
820
821
822
823
824
825
826
827
828
829
829
830
831
832
833
834
835
836
837
838
839
839
840
841
842
843
844
845
846
847
848
849
849
850
851
852
853
854
855
856
857
858
859
859
860
861
862
863
864
865
866
867
868
869
869
870
871
872
873
874
875
876
877
878
879
879
880
881
882
883
884
885
886
887
888
889
889
890
891
892
893
894
895
896
897
898
899
899
900
901
902
903
904
905
906
907
908
909
909
910
911
912
913
914
915
916
917
918
919
919
920
921
922
923
924
925
926
927
928
929
929
930
931
932
933
934
935
936
937
938
939
939
940
941
942
943
944
945
946
947
948
949
949
950
951
952
953
954
955
956
957
958
959
959
960
961
962
963
964
965
966
967
968
969
969
970
971
972
973
974
975
976
977
978
979
979
980
981
982
983
984
985
986
987
988
989
989
990
991
992
993
994
995
996
997
998
999
999
1000

ՄԵՐ ԺԱՄՈՒՆ ՍՈՒՐԲԵՐԸ

Դեկանմբերի գիշեր մը: Խորունկ ու երկար՝ մեծ
պահքի չափ: Խեղդուեր է լուսինը երկնքի մութ ա-
լիքներուն մէջ, և սառեր են սատշերը անհունապէս
բիւրաւոր որբերու նման:

Քամին ստնձակոտոր կ'արշաւէ միջոցին մէջ և
իր մռունչին սարօտիք կը նետէ ամենուրեք: Լոյսե-
րը մարած՝ երազ կ'որոճան տուները: Ցուրտ է, և ամ-
պերը փշուր-փշուր վար կը գահավիժին յուսահառու-
թեամբ:

Մեր ժամուն մէջ, ինչպէս յաճախ, այս գիշեր ես,
Սուրբերը դուրս ելած իրենց մռայլ շրջանակներէն՝
վար կ'իջնան, կը հաւաքուին «Դաս»ը, և կը պա-
րառառուին զրոյցի:

Սեղանին առկայծ կանթեղը կը լուսաւորէ զի-
րենք և կը դարձնէ աւելի՝ խորհրդաւոր և աւելի դե-
ղեցիկ։

Հոն է Գէորգ զօրավարը որ բժնակներու պահա-
պանն է և՝ խորհրդանշանը քաջութեան և մեծանձ-
նութեան։

Անոր քովն է «երազանաս» մեր Սարգիսը՝ Սպի-
տակ ձիաւորը՝ որ սիրելի սուրբը եղած է մեր նախ-
նիքներուն։

Այնտեղ է Յովհաննէս Մկրտիչը որուն աչքերուն
մէջ Յորդանանը կը բիւրեղանայ։ Ուրախ է ան, որով
հետեւ իր մարգարէական որոտը թունդ հանած է ամ-
բոխները։ Եւ հպարտ՝ վասնզի չէ ինկած պերճաղիճ
Հերովզիայի ցանցին մէջ, և այս պատճառաւ ալ վրայ
առւած է իր սուրբի գլուխը։

Մեր Մծբնացին ալ այնտեղ կը փարտէ իր մօրու-
քը, որուն թելերէն ձիւն կը թափթի։

Կը շարուին հետզհետէ նիկողոսը, Մինասը, ինչպէս
նաև Գաբրիէլը իբրեւ աստուածառաք Դեսպան, և կարգ
մը հրեշտակներ ալ, որոնք իրենց լուսեղէն թեւերով կը
շոյեն մարդոց հոգիները և անոնց հաւատքի ծառէն ցաղ-
ուած աղօթքի պառւղները կը աանին Աստուծոյ

Եկած է նաև Զարխափան Ս. Աստուածածինը։
Տիրամայրը իր գլխին ունի լաշակ մը աղաւնափետու-
րի նման սպիտակ, որ իբրեւ առազաստ կը բացուի աս-
նո՞ց վերեւ, որոնք բարձրանալ կը բաղձան դէպի հո-
գեկան մաքրութեան լուսեղէն ոլորտները։ «Անթա-
ռամ Մաղիկախն աչքերը Խաղաղութեան առաւօտներ
են և նայուածքը՝ ցօղ քաղցրածաւալ։

Անոր բերանը սիրոյ սափոր է, խօսուածքը՝ եր-

Կնքի մէջ թաթխուած մեղեդի և կուրծքը՝ սեղան մը
գութի:

Ընթրիքի սեղանէն ելած՝ տեղ առած են նաև
Աշոկերտները որոնցմէ օձի պէս խոյս կու տայ մատ-
նիչ Յուղան՝ արծաթի փայլէն լացած:

Եկած է նոյնպէս Ստեփաննոս՝ «Յորովայնէ ըն-
արեալ»՝ որ քարկոծաւեցաւ ամբոխէն՝ Յիսուսի օհ-
րոյն, և քարերու տարափին տակ՝ զոր կ'ընդունէր
իբր փունջեր ծաղիկի, իր դահիճներուն համար ներո-
ղութեան շնորհը խնդրեց երկինքէն: Անոր տչքերուն
մէջ մանիշտկներ կ'արիւնին և անոր ճակաին շուրջ
կը շողայ պատկ մը Յիսուսի մատներով հիւսուած:
Եւ ան իր քաղցրաթախիծ նայուածքը կը սեւեռէ Դա-
ւիթի Որդուոյն, որ «պահարանաին դրանը վերե՝ իր խա-
չափայտէն կը նայի սիրոյ և բարութեան լայնոլիճ
նայուածքով մը: Եւ պանծալի նախավկային աչքերը
ըսել կ'ուզեն.

— Տէ՛ր, եթէ հարկ ըլլայ, ես անգամ մը ես կը
զոհուիմ Քեզի համար:

Ժողովականներուն մէջ է Լուսաւորիչ հայրիկ՝
«Առաքելական վարուք Տէր Գրիգորիուս», որ սոկաց ա-
մէնէն ծանր չարչարանքներուն ու չփշրեց Աստուծոյ
և Քրիստոսի առջեւ ըրած իր հաւատարմական ուխտը,
որ խմեց Խորվիրապին դառն բաժակը՝ և իբրեւ ամպե-
րու խաւարէն՝ ելաւ հոնկէ արեւու նման և իր հետ
բարձրացուց մեր ազգը՝ դէպի ճշմարիս լոյսը քրիս-
տոնէութեան և քաղաքակրթութեան:

Տրդատն ալ որ քիչ մը առաջ ծունկի եկած էր
Գրիգորի առջեւ, և անոր ձեռքով ձերբազատուած էր
իր հիւսանդութեան կաշկանդումներէն և գաած՝ մտքի

հաւասարակյոռութիւնը, ժպիտը դէմքին արքայավայրել քալուածքով մը եկած միացած է լուսեղէն հոյլին։ Հայոց արքային մէջ միանգամընդմիշտ կործանած էն հին աստուածները և անոնց աւերակներուն վրայ կոթողուած է Քրիստոս։ Եւ անոր թագին վրայ թառած է Խաչը յաղթական արձիւի մը պէս։

Այս հոյլէն կը բացակային Յիսուսի հարսներ՝ Հոփիօիմեան կոյսերը, նոյնպէս հրաշագործ Մեսրոպն ու Սահակը և Թարգմանիչներու հոյակապ երամը, Վարդանը, Շնորհալին, ինչպէս նաև Կարգ մը զմայելի և հերոս սուրբեր, որոնք փոխանակ որմերու փոշիին՝ ժողովրդի սիրտը ունին իրեւ պատուանդան և շրջանակ, և հոն կ'ապրին Դարերու իրենց անմահ կեանքը։

Իսկ սատանաները՝ խաւարակուռ երեսներով, ճանկերով որոնք փոս փորող բրիչներ են, և որոնք բանկալին մօտ՝ գաւիթի պատին վրայ՝ անկիւն մը՝ դժոխքի կրակը կը խառնեն — ինչպէս որ աշխարհը կը խառնեն ամէն օր — չեն համարձակիր իրենց ու ստուերով պղտորել լուսեղէն փաղանգը։ Թեւարեկանգիները դիւային ծիծաղ մը ունին իրենց բերնի անդունդին եզերքը։ Անոնք հեգնանքով կը նային իրենց զրացի Սուրբերուն, որոնց վրայ չունին կաթիլ մը վատահութիւն։

Հաւաքուած են մեր ժամուն Սուրբերը։

Եւ կը սկսի զրոյցը։

Գյուլի գլխի այս խօսակցութեան թելը կը քակէ առաջին անգամ Քաջամարտիկն Դէորդ, և բաղդասականը կ'ընէ հին և նոր հաւատքին։

Հիները — կ'ըսէ ան — մեծ յարգանք կ'ընծա-

լէին ինծի, Մոմերը որ կը վառէին անոնք, իրենց հոգւոյն լուսավառ բառերն էին, իրենց ուխտի պայծառ ծաղիկներն էին: Անոնք ծունկի կու գային առջեւս, և իրենց շրթունքները աղօթքի խնկամաններ էին: Անկեղծ էին անոնք, և ես կը լսէի զիրենք և կու տարի իմ օրհնութիւնս:

Հիմա ալ շատեր կու գան առջեւս և մոմերու անտառ մը կը բարձրացնեն շուրջօ, բայց ժամկոչը չի ձգեր որ լոյսին դեղձանիկները ազատօրէն երգեն անոնց վրայ, վասնզի կը մտնէ անոնց մէջ և անողորմաբար կը խեղդէ զանոնք՝ զեռ կէ՛ս իսկ չեղած անոնց պայծառ երգը: Երբեմն ալ երբ դիտող աչք չը-կայ, կու գայ և կը խէ քանի մը հատը անոնցմէ որ հազիւ կտուց մը երգ արձակած են, և կը տանի բանկալին մէկ անկիւնը՝ իր հաշուոյն վաճառելու համար զանոնք:

Այս վերջին պարագան մանաւանդ՝ զիս շատ կ'ըմբռոսացնէ:

Այո՛, շատեր կու գան առջեւս բայց ո՛չ մէկը անոնցմէ կորով և քաջութիւն կը խնդրէ ինձմէ աշխարհի չարիքը զարնելու, իրենց ներքին վիշապները ջախջախելու համար:

Հիները գացին, իսկ նորերը՝ շատերը՝ մոռցած են իմ տեղութիւն կաւատքին հողը ժողովրդի հոգւոյն մէջ: Գրեթէ չկայ մէկը որ անկեղծօրէն զիմէ իմ բարեխօսութեանս: Մինակ եմ, Մեռաւ հրեղէն նը-ժոյգո և ժանդոտեցաւ կայծակէ սուրս իր պատեանին մէջ: Զարութիւնը զոր ես ճգմեցի, իր զլուխը վերցուցած՝ նորէն սկսած է սարսել աշխարհի խաղաղութիւնը: Ու չկա՛յ մէկը որ նիզակահար ընէ զայն:

Առաջ առաւ Ս. Սարդիս:

Ես ալ գոհ չեմ իմ ներկայ վիճակէս — ըստ
ան — շատեր ոնանկացած կը հոչակեն իմ բարեխօսու-
թիւնս և ծիլ մը մոմ չեն բերեր որ սաքնամ ու մը-
խիթարուիմ:

Կան ոմանք ալ որ մատ մը լոյսի փոխարէն՝ հա-
զար անհեթեթլապահանջներ կը ներկայացնեն: Մէկը,
օրինակի համար, յաջողութիւն կը խնդրէ իր գործին
որ հիմնուած է խարէութեան և խարդախութեան վը-
րայ: Ուրիշ մը առողջութիւն կը հայցէ՝ երբ արդէն
ցոփութիւնը քամեր է իր ծուծը և նետեր է գերեզ-
մանին եզերքը: Մէկը հարօսութիւն կը թանկայ որ
գնէ երջանկութիւն՝ աարշխարհիկ սպրանք: Միւսը
կը պաղասի որ ներուի՛ իրեն, երբ ձեռքերը թաթխը-
ւած են ոճիրի մէջ: Ուրիշ մը՝ երբ խղճին վրայ կը կրէ
անմեղի մը ծանրածանր արցունքը: Մէկ ուրիշը՝ որ
մոխիրի վրայ նստեցուցած է իր ընեկրը: Որ պատիւի
մասին կը ճառախօսէ, երբ կտոր մը գոնէ չէ մնացած
անկէ իր քով: Որ Աստուծոյ արեւը ոչ ոքի չի կամե-
նար: Որ դաւած՝ դաւաճանած՝ տուներ կործանած է:

Առոնք բոլո՞րը բոլորը՝ հոգիի զանազան գոյնե-
րով օրոնք կեղծաւորութեան դիմակը հագած են, յա-
ճախ կու՝ գան աւշեւս կամ կ'անցնին առջեւէօ:

Անոնք կ'ուզեն խարել իմ տարիքիս մարդը,
խարել բոլորս և խաղալ Աստուծոյ անսահման բարու-
թեան հետ:

Օ՞հ, ես կը սոսկամ անոնցմէ:

Կը յիշեմ անցեալ օրերը և կը սփոփուկմ անոնց,
մով, Յարբե՛ր էին այն օրերը: Ամէն տեղ պարկեշ-
ութեան հովը կը փչէր: Կիրքն ու նախանձը այս ա-

աիծան անսանձ և սպանիչ չէին։ Մարդոց հոգիներուն
մէջ բռնուելիք և սիրուելիք բա՛ն մը կար։ Ամէն ոք
կը ջանար բարձր պահել իր պատուոյն դրօշը։ Սիրոյ
և եղբայրութեան զգացումն էր բոյն դրած մարդոց
սիրաերուն մէջ։ Ճաւն ու վիշտն անգամ այնքան
խոցոտիչ չէին, վասնզի եօ կ'անուշնէի զանոնք ին-
ձի դիմողներուն մէջ։ Եւ ինձի կը դիմէին մարդիկ
ջերմ հաւատագով։ Եօ մուրատատուրն էի աղջիկնե-
րուն, այն եեղ և էիւթեղ կոյսերուն, որոնք կը ծաղ-
կէին խոնարհ անկիւններու մէջ։ և որոնց բաղձան-
քին ու երազին թեւերը բռնած՝ կը բարձրացնէի զա-
նոնք իմ նժոյդիս վրայ ու կը տանէի դէպի կատար-
ները երջանկութեան։

Մինչդեռ հիմա գրեթէ մոռցուած եմ ամէնքչն,
ուրացուա՛ծ, որբացա՛ծ։

Մարդիկ, քահանաներն անգամ որօնք իրենց ը-
սածը իրենք չեն լսեր, կարեւորութիւն չեն տար Ա-
ռաջաւորաց պահքին՝ առողջութեան կանոններու վը-
րայ հիմուտած այս իմաստուն և բարերար օրէնքին,
որ ի պատիւ ինձի հաստատուած է երանելի հայրա-
պետներու կողմէ, և գիտակցաբար կամ ողբալի ան-
դիսութեամբ մը կը մեղանչեն անոր դէմ։

Տէրտէրներն ու տիրացուն ժլատ են ինձ հան-
գէպ։ Տարին մէկ անգամ գոնէ, երբ իմ տօնս է, չեն
բարեհաճիր պատարագով մը զիս ուրտխացնել, և ա-
կամայ քանի մը բառ կը կարգան, հազիւ անունս
կ'արտասանեն՝ առանց քիչ մը պատկառանք և մե-
ծարանք զնելու իրենց շունչին մէջ։ Իրենց ըսածնե-
րը իրե՛նք իսկ չեն հասկնար, և շատ անգամ ա՛յն-
քան անհոգի և չարչտրիչ է անոնց եղանակը, որ եղեմ

կ'ըսեմ ու պոռամ անոնց երեսն ի վեր.

— Այ մարդիկ, պուտամը սիրո զրէք ձեր ձար-
նին մէջ, և մի՛ջանդէք ձեր անխղճութեամբ՝ ինծի
նուիրուած տաղերուն տուները: Քիչ մը երկիւղ ու-
նեցէք:

Ս. Յակոր, թօթվկով իր մօրուքին անտառը,
ուր ձմեռը նստած է, այսպէս սկսաւ.

Այսօր իմ տօնս էր: Ամբողջ արքին սպասեր էի
որ հասնէ՞ր այս օրը որ քիչ մը մխիթարուիմ և ու-
րախանամ: Մինչդեռ, ընդհակառակը, դուք ալ տե-
սաք որ բա՛ցի քանի մը պառաւ կիներէ որոնք պատ-
ուած էին լզիս՝ ինծի համար սահմանուած եօթնօրեայ
պահքը պահելով սիրով և ամենայն ժուժկալութեամբ,
ոչ ոք չեկաւ մօսս հոգիի երկու խօսք ուղղելու հա-
մար ինծի Եւ ես մնացի՛ջարձեալ տխուր առանձնու-
թեանս և ցուրտ ու տժգոյն շրջանակիս մէջ: Քահա-
հանան և տիրացուն անգամ չուզեցին յուսահատու-
թիւնս փարատել՝ կէս ձեռք բուրվառ շաբժելով առ-
ջեւս: Հաղիւ զիշեցան պատարգագ մը ընելու, բայց
ա՛յնքան աճապարեցին, այնքան աճապարեցին որ
կարծես դուրսէն մէկը կը կանչէց զիրենք: Այո՛, նիւթն
էր որ կը կանչէր զիրենք: Պիտի երթային Յակոբնե-
րու չնորէաւորութեան և պիտի տաքցնէին... գրպան-
նին: Ա՛հ, եթէ անոնք ունենային իրենց մէջ Աւետա-
րանին կրակը, այսպէս չէր ըլլար մեր վիճակը:

Այո՛, ես ալ գրեթէ չունիմ հոգեւոր յաճախորդ,
որ իր հաւատքին քսակը բանար և քանի մը աղօթք
նետէր ինծի և օրհնաւթիւնս ստանար:

Հիմա, ոմանք որ կու գան եկեղեցի — և ասիկա
կիրակիէ կիրակի կամ ծաղաւարէ Տաղաւար, որովհե-

ու լուր օրերը անապատ է մեր չուրջը — ո՞չ ինծի
համար է և ո՞չ ալ ձեզի համար: Անոնք ժամադրա-
վայրի վերածեր են Աստութոյ Տունը, տեսակ մը ցու-
ցականդէսի՛: Կու գան զիրար զիտելու, զիրար հոտո-
տելու, իրենց պերճանքն ու բարեկենդանային ներկը
ցոյց տալու համար,

Թերահաւատառթեան մոլար հովեր ալեկոծած են
— ըդի մարդոց հոգիները, և օտարութիւնը ուր ինկած
են անոնք անողոք դէպեկու հետեւանքով, օտարա-
ցուցած է անոնց մէջ հին աւանդութիւնները, և զա-
նոնք դարձուցած է սկեպահի՛կ:

Այժմու հոգեւորականներէն շատերը չունին զի-
տակցութիւնը իրենց պաշտօնին սրբութեան. շատերը
նոյնիսկ հաւատքի ոովէն կը տառապին, և այս պատ-
ճառաւ չեն կրնար Աւետարանի մականով հաւատքի
ջուրը վերաբխեցնելանոնց կուրծքին ուկ:

Նիկողօս ըստ.

Համաձայն եմ ընկեր Յակոբին: Եո ալ իմ կոր-
գիս կշռած եմ մեր հոգեւորականները իրենց բարոյա-
կան տարողութեանը մէջ, և դժբախտաբար պակաս
գաած եմ զանոնք:

Անոնք արհեստի վերածած են իրենց սուրբ պաշ-
տօնը: Իրենց մատծման կորիզը նիւթն է միայն եւ,
յետոյ, իրենց անձէն չարացոլար բարի հովիւը: Սքե-
մը ուրկէ՝ ինչպէս երկինքէ մը՝ պիտի ցայտէին արժա-
նիքի և հաւատքի ասողերը, սեւցուցած է իրենց ար-
տաքինին նման դժբախտաբար իրենց հոգին ալ:

Իբր հոգեւոր հայրեր՝ անոնք չունին — ցաւալի
է խոստովանիլ — պատասխանատուութիւնը իրենց բա-
րոյական պարտականութեանց: Զեն զբաղիր ընտանիք-

ներու ներքին կեանքով։ Նիւթական ակնկալութեամբ
է որ կը մանեն յարկերէ ներու Եթէ դժբախտութիւն
մը պատահած է տան մը մէջ, չեն ջանար բառնալ
զայն, որովհետեւ չեն մօտենար։ Հո՞ն ուր անհրաժեշտ
է Մխիթարանքի երկու խօսք ընել, բառերը կը չար-
չարուին իրենց բերնին մէջ։ Իւ չեն կրնար արցունք
սրբել, քանզի կը պակօի իրենց մօտ բարի Սամարա-
տիին զգացումը։

Մեր աէրտէրները իրարու մէջ իսկ չունին հոգե-
կան կապակցութիւն, Զեն հաւնիր իրարու Զիրար կը
բամբասեն, Եւ աչք կը անկեն իրարու կալուածի։

Աժանցած է արժանիքը մեր հոգեւորականնե-
րուն, և սնանկացած՝ անոնց հեղինակութիւնը, Եւ հե-
տեւարար անոնք չեն կրնար իրենց շուրջ յարգանք
ներշնչել և պատկառանք պարտապրել։

Կը մեղադրեմ զանոնք, բայց բարենիշ ալ չեմ.
տար մեր ժողովրդիեւ Ան ալ յանցաւոր է իմ կարծի-
քով։ Վասնզի պատահական մարդիկը կ'ընտրէ քահա-
նայ, Հաստն ու բարակը չի փնտուր։ Ներկայացած
անձին մէջ չի խորաքններ ներքին մարդը՝ արժանի-
քը՝ հմառութիւնը՝ վարքն ու բարքը՝ նկարագիրը, Եւ
իսկոյն սքեմը կ'անթընէ անոր կռնակը, Եւ կը սպասէ
որ ան քծնի իր առջեւ, իջնա՛յ, իր բարձրութենէն, նը-
ւաստանայ, բարոյական մուրացիկ մը դառնայ, որով-
հետեւ կը յաւակնի որ ի՞նք կ'ապրեցնէ զայն։

Ես ողբալի կը գտնեմ այս երեւոյթը։

Նիկողոս շարունակեց.

Եկեղեցին մերկացած է իր նախկին խորհրդաւո-
րութենէն, Տեսակ մը վաճառանոցի է վերածուած։ Ա-
մէն գոյնի մարդիկ այստեղ ցուցադրութեան կը դնեն

իրենց ներքին տգեղութիւնները, երբեմն իրենց ոռւա
արցունքները. իրենց երդումները որ զուրկ են ուեէ
հիմէ, իրենց սնամէջ խոսումները, վերջապէս իրենց
կեղծիքին ու մեղքին բոլոր երեսները, ու կը խաղան
մեզի հետ, կը խնդան մեր քթին՝ զմեզ ապուշի աեղ
դնելով:

Կը կարծէ՞ք որ գոհ ըլլայ այս տեսարանէն՝ սի-
րոյ և խաղաղութեան Մեծ Սերմնացանը որ ահաւա-
սիկ գամուած կը մայ մեր աչքերուն դիմաց: Հաւա-
սացէք որ նեղուած է ա՛ն ար Քանի՛ անգամներ ան
ուզեր է յանկարծ վար իշնալ իր մահասիւնէն, և նոր
մորակով մը դուրս շպրտել անարժանները, կիզծիքի
փերեզակնե՛րը, փարիսեցինե՛րը:

Ցովկաննէս Մկրտիչ ըռաւ.

Ես ամէն ժամանակ պատեհութիւն չունիմ ձեզ
տեսնելու, և ժողովներու ատեն միայն կը հանդիպիմ
ձեզի, քանի որ «պահարան»ն է լոկ իմ գործունէու-
թեանս շրջանակը: Պահարանին մէջէն, սակայն, աւա-
զանին վերեւէն՝ նոր Յորդանանու ափէն՝ ես կը տես-
նեմ այն մարդիկը որ ինծի կը մօտենան մկրտութեան
և խոստովանանքի միջոցին: Ես կը տեսնեմ երախա-
ները՝ այն թրթուն ճայնաւոր ծաղիկները որոնք իմ
մօտ կը բերուին մկրտուելու և Քրիստոսավ դրոշմը-
ւելու համար: Եւ կը կրծուիմ՝ նշմարելով անոնց ամ-
բիծ ու արդար հոգիները որոնք, սակայն, դժբախտա-
բար որ մը պիտի եղծուին աշխարհի նիւթին քառելով:

Շատեր, ատրին քանի մը անգամ, կը մանեն
այստեղ ուր ես կը բնակիմ: Կու գան իրենց սիրտերը
բանալու տէրտէրին առջեւ: Բայց ես յաճախ ալ հա-
ւագ չունիմ անոնց անկեղծութեանը մասին; որով-

հետեւ ժամուն չեմէն զուրս կը ցնդի իրենց խոսառվանութիւնը:

Ցաւալի և նոյնքան ալ գայթակղեցուցիչ տեսարան մը կը պարզէ շատ անգամ՝ մեկուօի այս աւանդառութիւնը Շուլարանի վերածած են զայն. Տէրտէրներն ու տիրացուներէն ոմանք կու զան փոխն ի փոխները առաջեալները, մարդարէները կամ Յիսուս կը խօսին Ս. Գրքի կամ Աւետարանի բերնով, և առանց քաշուելու ինձմէ՝ կը նոսեին, կը յօրանջեն. կը բռնրւին անվայել խօսակցութեան, և այնպէս կը շաղակրատեն, այնպիսի տգեղ ակնարկութիւններ կ'ընեն որ — հաւատացէք — ես կ'ամչնամ իմ կեցած աեղու

Ա. Մլորդին շարունակեց.

Յիսուս անգամ զիջեցաւ մօտուգալու, իսկ հիմակուան մարդիկ ինձի չեն տար կարեւորութիւն:

Զեմ ուրանար այն փառքն ու պատիւը զոր վայելած եմ անցեալին մէջ. Այն ատեն մարդիկ կը հասաստային որ ես մունետիկն ու յառաջընթացն եմ եղած Անո՛ր որ պիտի գար ինձմէ յեռոյ, որուն ոտնաձայնն էի ես միայն. որ պիտի գար մարդոց հոգիները մկրտելու, մինչդեռ ես մարմի՛նը միայն մկրտելու առաջելութիւնը ունէի:

Մարդիկ կը սիրէին զիս և իմ անունիս կը կառուցանէին առաջներ և վանքեր որոնց գմբէթները կը ոլաքուէին գէպի երկինք և որոնց դօղանջները ուր և խաղաղութիւն կը փոքին իրկնց շուրջը:

Սուլթան Սուլթան կարապետն էի ես, բազմած մարդոց հաւատացի գահուն վրայ. Հիմա չկա՞ն կոթողները և քանդառն են նոյնպէս շատերուներքին առաջները:

Հաւատաքի, յոյսի և օիրոյ եռապօակ ծաղիկը տերեւաթափ եղած է շատերու սրբին մէջ։

Մեռոնը սրբուած է շատերու վրայէն։ Մարդիկ պէտք ունին վերստին մկրտուելու։

Եւ դժբախտութիւն է ասիկա։

Երկնաքաղաքացիէն վերջ Ստեփաննոսն ալ բացաւ իր օծեալ բերանը։

Ինծի հաւատացող չկայ — ըսաւ ան — որովհեռ-
մա (դառնալով դէպի խաչեալ Յիսուսը և խոնարհու-
թիւն մը ընելով) Անո՛ր հաւատացող չկայ։

Բացառութիւնները կը յարգեմ. անօնք որոնք
մաքուր և անդատապարտ հոգիով կը ներկայանան և
լոյսի պարսէղ մը կը անկեն մեր չուրջ։ Որ զղջումի ան
ձրեւով ցողած են իրենց սիրտերը, և որոնց աղօթքնե-
րը՝ մեկնած հաւատքի աղաւնետունէն՝ կը յածին մեր
բոլորտիքը, կը թեւեն մեր վերե և կենդանութեամբ
կը լեցնեն զմեզ։

Ներկայ օրերու մարդիկ այլեօ չեն մարտիրոսա-
նար սրբութեանց համար։ Անոնք կը զոհուին նիւթին
համար միայն։ Անոնց սուբրերը լոյսէ չեն շինուած,
այլ՝ ոսկիէ՛, կաւէ՛։ Նազովբեցին մեռած է անոնց հա-
մար։ Շատեր կը թաւալին տափակութեան և ատե-
լութեան աղբիւսներուն մէջ, և շատեր հիւանդ են
բարոյապէօ։ Եւ մոմերը՝ նիկար կամ հաստափոր՝ զոր
կը բերեն անոնք այստեղ յաճախ, իրենց չար լեզու-
ներն են, օձեր՝ ծուարած կեղծաւորութեան տերեւնե-
րուն տակ։

Այս երեւոյթին առջե կը կոտտայ իմ հոգիս։ Եւ
ես կը մեղքնամ մարդիկ որ բարութիւնն ու ճը-
մարտութիւնը կը քարկոծեն և որոնք չեն գիտեր թէ

ի՞նչ կ'ընեն, և անոնց համար ներողութեան և զգաց-
ութեան շնորհը կը խնդրեմ երկինքէն:

Խօսակցութեան ծովուն մէջ Աշակերտներն ալ
իջեցուցին իրենց նաւակները:

Անոնք պարզութիւն չգտան Աստուծոյ Տան մէջ,
այն պարզութիւնը զոր տեսեր ու սորվեր էին իրենց
Վարդապետէն, և զոր իրենք ալ իրենց Կարգին քա-
րոզեր էին իրենց առաքելական գործունէութեան ըն-
թացքին: Անոնք նոյնիսկ քիչ մըն ալ առաջ գացին ը-
սելու համար որ պատկերներու այս պոռոտ ցուցա-
դրութիւնը տեսակ մը կռապաշտութիւն է թէ՝ իրենք
պէտք է զետեղուէին ոչ թէ այս պատերուն վրայ, այլ՝
մարդոց սիրտերուն մէջ:

Առաքեալները իրենք ալ միւսներուն նման դի-
մել տուին որ նոր օրերու մարդոց մէջ խախտած է
հաւատաքին զէմը: Մենք ձկնորսներ Քրիստոսի կեն-
դանի ջուրին եղերքը — ըսին անոնք — ի զուր կը
նետենք մեր ուռկանները արդի մարդոց հոգիներուն,
մանաւանդ երիտասարդներուն որոնք սակայն չեն մօ-
տենար մեզի:

Հաւատքով ու գիտակցութեամբ չէ որ շատեր
ժամ կու գան, և հուրք չունի անոնց աղօթքը:

Ատեն մը մարդիկ կու գային այստեղ՝ աղօթքի
առագաստով բարձրանալու համար զէպի Աստուած,
կու գային իրենց ցաւերը նետելու մոմերու բոցավառ
վտակներուն մէջ: Կու գային սրբուելու, խաղաղելու
և հոգեպէս կաղղսւրուելու տենչանքով, Եւ դուրս կ'ել-
լէին հոսկէ՝ հոգևով գօտեպնդուած՝ խղճմտանքով թե-
թեւցած և լեցուած՝ սիրոյ և գութի զգացութիւնը:

Արդի մարդոց մէջ մէկդի է նետուած հոգիին

հոգը։ Մարմինին մտածումը և ժամանցին սէրն է
միայն որ ունին անոնք։

Մենք գիտենք որ տուներուն մէջ իօկ, այսօր,
արդիլուած է Փրկիչին մուտքը։ Եւ անկիւն մը չկայ
այնաեղ Ս. Գրքին համար։

Ծնողները շեն խօսիր իրենց աղոց՝ մեր մասին。
մեր օրինակին լոյսը չեն վառեր անոնց իմաթականու-
թեան փոքրիկ աշտանակներուն մէջ։

Կը տեսնէ՞ք — շարունակեցին աշակերտները —
շատեր Ս. Սեղանին կը մօտենան, բայց չեն սրբած
չարին արաւը իրենց սրտէն։ Մեղանչած են հոգիի
պահեցողութեան դէմ։ Հազիւ կէս բերան «մեզայ» մը
ըսած են։ Եւ անոնց արցունքն ալ անկեղծ չէ, որով-
հետեւ չէ բխած զղջումի ակէն։ Անոնք դուրսը պիտի
շարունակեն հայրոյել իրարու, մէկզմէկու միս պիտի
ուտեն և հաղար անգամ պիտի խաչեն Քրիստոսը։

Ուշադրութիւն ըրտ՝ էք թէ ինչպէս պահներու
ժամանակ անուշահսութեանց վաճառատուն մը և
շպարի Բաբելոն մը կը դառնայ այս տաճարը։ Եւ՝ սա-
մոյրի և աղուէսներու և հորթերու կենդանաբանական
թանգարան։ Արարողութեան հետեւող չկա՛յ։ Էնդիա-
կառակը՝ անվերջ ակնարկութիւններ և անվերջ փըս-
փառւք։ Կարդապահնութիւնը դուրս է ելած, վասնզի
խեղճը կենալու ուղղ չէ գտած։ Եւ մարդիկ տռանց
մեզմէ ամինալու և առանց Աստուծմէ վախնալու՝
այլես ա՛յնքան չափը կ'անցընեն որ խեղճ տէրտէրը
կ'ընդհատէ իր աղօթքը և «լոռութիւն» պահել կը պատ-
ուիրէ անոնց։

Աշակերտները քիչ մը շունչ առին և շարունա-
կեցին։

— Մեր աչքերէն չէ վրիպած նաև տեսարան մը
որ տիուր է այնքան՝ որքան ծիծաղելի։ Խրականու-
թիւնը այնքան մերկապարանոց է որ անկարելի է
աննշմար անցնի անոր վրայէն։ Մեռելի պարագան
է ասիկա: Երբեմն ի՞նչ պղտոր արցունքներ կը թափ-
ուին մաքուր արցունքներու քով. ի՞նչ լացեր սր
սիրտերու խորունկէն չեն գար և կեղծիքի թացու-
թիւնը ունին. ի՞նչ հեկեկանքներ կը լսենք, բայց
չենք հաւատար անոնց ճշմարտութեան, վասնդի ա-
նոնց տակ թագնուած են յետին և մութ նպատակ.
ներ։ Մարդիկ իրենց լացով կը խնդան «տակ»էն, կար-
ծելով որ պիտի «կլեցնեն», մինչդեռ մենք կը գա-
նինք պարզապէօ:

Հապա տէրաէրներուն այոռոա ու չողոմարար
ձեւե՛րը, եղանակի ծեքեքումնե՛րը՝ եթէ հարուստ ըլ-
լայ «մեկնողաց»: Հապա դամբանականնե՛րը կեղծ ու
մամէջ, որոնք այնքան հեռու են իրականութենէ,
որքան երկինքը երկրէն. Մեռելները իրենք իսկ չեն
հաւատար շռալլուած գովեստներուն. Մենք պարզա-
պէս կու լանք այս ծիծաղելի երեւոյթին վրայ:

Մեր սիրաը կը խոցուի նոյնպէօ՝ տեսնելով «որ
մեր եկեղեցւոյ հովիւներէն շատերը չունին ոգի նը-
ւիրման, և կը տառապին ծուլութենէ և տղիտութե-
նէ, որ «մշակ առանց ամօթոյ» չեն և ոչ ալ անձնդիր
հովիւներ, և հետեւարար չեն կրնար Քրիստոսը ներ-
կայացնել իրենց անձին և գործունէութեան մէջ, և
անկարող են ժողովուրդը եկեղեցիով տաքցնելու:

Երբ լուցին աշակերտները, հրեշտակներն ալ
բացին իրենց քնարական բերանները»

Ատեն մը — ըսին անոնք — Աստուծոյ երկիւղն

էր որ կը բանար մարդոց զգացումներուն առաջառաները, Եւ սիրոյ ու հաւատքի ղեկը կ'առաջնորդէր հոգիները, և վստահութիւնը կամուրջ ձգած էր սիրտ սիրա. Զարսւթիւնը մութին մէջ կը մնար, և շատ քիչերն էին անոր երկրպագու:

Իսկ այսօր բարութիւնը սմբած է և եղած է ու քի կախան, Մարդիկ հիմա չեն ճանչնար զմեղ և հետեւարար չեն ընդունիր մեր պաշտպանութիւնը:

Հոեշտակներու դարը անցաւ — կ'ըսեն ասոնք — և ամենակալ նիւթի դարն է հիմա. Հոեշտակները կը ջլատեն մեր կորովը և անօթի կը ձգեն զմեղ՝ կ'ըսեն: Եւ կը վռատեն զմեղ, կը հալածեն զմեղ՝ մեր առջե կղպելով իրենց ներքին դռները:

Մանուկները զոր թառ կ'ընենք մեզի, որոնց որուն կը կախենք առևիդ մը, որոնց աչքերը կը թարխենք լոյսի և ծովու մէջ, և մեղր ու շաքար կը քանաք անոնց լեզուին, մանուկներն անգամ, հետզհետէ մեծնալով և աւանելով ներկայ աշխարհը իր մերկութեան մէջ, երես պիտի դարձնեն մեզմէ, ծըթած զեսպաննե՛ր, ցնդած վարձակալնե՛ր պիտի նկատեն մեղ, պիտի ջախորժին մեղմէ և դուրս պիտի նետեն մեղ, և իրենց հոգին վարձու պիտի առն Զարութեան բազմանդամ ընտանիքին՝ ստանային:

(Սատանաները որ քիչ անզին, պատին վրայ՝ գեկենի կրակը կը խառնեն և որոնք չեին հայտրձակած իրենց սեւազանգ սառերը բերել ճառագայթող բային մէջ, աւզեցին դիւալին ծիծաղ մը արձակել, բայց այս մութքը քիչից ինդղուեցաւ իրենց անզուն-

դէ բերնին եղերքը՝ ժողովականներ-
բուն չհասած):

Հրեշտակներու պետ՝ Գաբրիէլ ըսաւ.

Նոր սերունդը չի ճանչնար զմեղ և չէ ալ լսած
մեր մասին, որովհետեւ մէկը չէ գտնուած որ ծանօ-
թացնէ մեզ: Արդի պատանիներն ու երիտասարդները
մեզմէ հեռու և Աստուծմէ ալ հեռու կ'ապրին: Եւ
խոյս կու առն եկեղեցիէն: Եւ անոնց ճակատագրա-
կան վախճանը՝ հոգիի կորուսը և ազգին կորուսոն
է միանգամայն:

Տխուր այս վախճանը ունեցան նաև մեր եր-
բեմի կարգ մը չէն և բարգաւաճ գաղութները:

Հայ ժողովրդի քաղաքական անկախութեան
փլուզումէն վերջ՝ գունդ-գունդ հայեր — դարեր առաջ
— եկան հաստատուիլ այս բարի և հիւրընկալ ափերուն
վրայ: Զահանդական հօտերու նման որոնք փոթորի-
կի բռնուած են, անսոնք իբր ապահով ապաստոն այս
եղբայրական հողը գտան: Եկան՝ իրենց հայութիւնը
ապրելու համար, ջարդերէ, կողոպուտներէ և աւե-
րակներէ հեռու՝ ազատ և խաղաղ պայմաններու տակ:
Որոնք իբր աղամանդի փշրանքներ՝ փայլեցան այս
երկրորդ հայրենիքին մէջ՝ առաջականութիւնն ու
աջակցութիւնը վայելելով այս ազնիւ ժողովրդին:
Որոնք՝ իրենց առաջանդը և բարձրակներուն ուժը, ձեռ-
ներէցութիւնը և նոյնիսկ իրենց ո՛ճը արամադրեցին
այս երկրի զտրգացման ու յառաջիմութեան հա-
մար:

Որոնք՝ իրենց հետ փոխադրած ըլլալով հարըս-
տութիւնը իրենց պապենական սքանչելի աւանդու-
թեանց, հիմնեցին և բարձրացուցին հոգեւոր կոթող-

ներ և վառարաններ կրթութեան։

Սակայն յետոյ ի՞նչ եղաւ ճակատագիրը այս հոծ
և հարուստ գաղութներուն։

Հայութեան մայր սրբէն հեռու՝ օսարութեան
այս լպրծուն պղղոտաներուն վրայ, անոնք յամրա-
բար կորսնցուցին իրենց բարքերու ինքնառապութիւ-
նը՝ ցեղային շնորհը։ Սայթաքեցան, Սկսան յարմարիլ
միջավայրին, Թուլցաւ իրենց մէջ ազգային գիտակ-
ցութեան կապը։ Հետզհետէ իրենց լեզուի ուկին նե-
տեցին տիրապետող բարբառի հոլոցին մէջ։ Իրենց
ազնուական արիւնը քամեցին օտար արեան մէջ։ Ու-
ժացան իրենց մայրենի որբութիւններէն, ուրացան
հայրենի աւանդութիւնները։ Հեռացան հայկական ե-
կեղեցիէն և գացին օտարին փարախը մաան։ Եւ հա-
լեցան, անհետ կորսուեցան։

Այս գաղութներէն մնացած են այսօր բեկորներ
միայն, որոնց մօտ հազիւ թերաստուերը կարելի է
նշմարել հայութեան երբեմնի շքեղ փայլին։ Անոնց
շրթունքի ափերուն վրայ ցամքած է առ յաւէտ հայ
լեզուի հրաշալի մեղրագետը։ Անոնք իրենց ազգա-
նուններն անգամ օտարացուցած են։ Անոնց մէջ ցե-
ղին ձայնը մաշած է։ Եւ հայութիւնը զրոշմուած է
միայն իրենց դէմքի ազնուական գիծերուն մէջ։

Իբր թանկագին յիշատակ՝ անոնք զե, եզմաններ
ունին, որոնց տակ հանգիստ պառկած է անցեալը, և
հարուստ տաճարներ ուր Քրիստոսը կը պլավլաւ դեռ,
որոնք ագաւորութիւնը կը թողուն ազնուազարմ հի-
ւանդի մը; Մարելու մօտ հոգեվարքի մը որուն վրայ
կը կարդայ տէրտէրը իր օրհնութիւնը և կու տայ
վերջին հաղորդութիւնը։

Տրդառ ըսաւ.

Արդի մարդիկ միայն կեղեւով են քրիստոնեայ։
Անոնց հոգիին մէջ փլած է Քրիստոսի գահը։ Խորագու-
թառած է Կաւառքին վահանը և կործանած է սիրոյ
թագաւորութիւնը՝ անոնց մէջ։ Եւ անապատի են վե-
րածուած անոնց քրիստոնէական զգացումներուն եր-
բեմի չէն ծաղկաստանները։ Եւ մարդիկ գերի են
դարձած նիւթին բռնակալութեան։ Կոտրած է արդա-
րութեան կշիռը։ Ամէն աւղ կեղծիք և կեղեքում։
Մարդիկ պաշարուած են Զարին բանակներէն։ Եւ
մարդիկ խելագարօրէն կը վազեն զէպի կորուսա։

Խօսեցաւ նոյնպէս Ս. Մինաս.

Շատեր կու գան եկեղեցի, սակայն համոզուած
եմ որ հաւատքը չէ եղած իրենց առաջնորդը։ Եւ մոմ
կը վառեն մեր տռջե, որպէսզի փոշի՛ ցանեն մեր աշ-
քին, խարե՛ն զմեզ, բարեխօսութիւն մը չորթեն մեզ-
մէ։ Երբեմն ալ սոկիէ և արծաթէ զարդեր կը կախեն
Ամենազովելիի կրծքին — ինչպէս կը տեսնէք — որ-
պէսզի թռւլնայ անոր սիրաը, լլանայ անոնց փայլէն
և իր օրէնութիւնը չուայլէ անոնց։

Մարդիկ կ'ուզնն կաշառել մեզ՝ կարծելով որ պի-
տի խարուենք։ Շատեր եկեղեցին կը կարծեն քաղա-
քակրթութեան օրրան, պահպանիչ տւանդութեանց։
և գոյութեա՛ն միջնաբերդ, բայց ժամէն ներս չեն
մտներ։ Վախնալով որ վար կ'առնենք իրենց դիմակ-
ները։

Հին առեն պարզ եին մարդիկ։ Եւ լաւառես է-
ին, վասնզի պայծառ հաւասաք կը լուսաւօրէր անոնց
ներքին աեսողութիւնը։ Եւ համբերող եին իրենց ա-
մէնէն դժնդակ վայրկեաններուն մէջ իսկ, վասնզի

մենք կը թեթեւցնէինք անոնց բեռը՝ հանգրուաններ ցոյց տալով անոնց։ Պոռոս ու շլացուցիչ բաներ չկային մեր շուրջը, քանզի մենք չենք ախորժիր անոնց-մէ։ Համով էին բերանները, և անոնց համբոյներէն մեր մէջ կը ծորէր անոնց պարզ ու քաղցր հոգին։

Կրօնականներն անդամ, թէե պարզ՝ հոգիով ու մտքով՝ շատ անդամ՝ բայց զօրաւոր էին իրենց կոչումին և պաշտօնի գիտակցութեան մէջ։ Հաւատքի շտեմարաններ էին, հաւատքի սերմնացաններ՝ իրենց ժողովրդի հոգեւոր անդաստանին մէջ։

Ես ալ ձեզի պէս յանբանքի խոշոր ծանրութիւն մը կը տեսնեմ կրօնականներու ուսերուն վրայ։ Ես կ'աւելցնեմ՝ ուսուցիչներուն ալ վրայ։ Արդի ուսուցիչները Աստուծոյ չեն հաւատար, Կրօնի դասը «Ճերանի» է վարժարաններուն մէջ։ Սիրոյ և եղբայրութեան, արդարութեան և բարոյականի սկզբունքներ չեն որ կը ցանուին մանուկ սերունդին մէջ, այլ՝ անտարբերութեան և հատուածական կիրքերու որոմք։ Ուսուցիչներն իրենց աշակերտներու հօսք չեն բերեր այս Սուրբ Արօսը ուր կ'աճին Քրիստոսն ու իր բարոյակ անը։ Անոնք իրենց աղաքը հեռու կը պահեն մեղմէ, հակառակ որ մեր շուրջին տակ կ'ապրին անոնք։

Կը կրկնեմ, պատասխանառու են եկեղեցւոյ հովիւնները, Քանիներ տեսեր եմ անոնցմէ որոնք անուայ հոգիներով բարձրացեր են պատարագի սեղանը։ Որոնք Բանին կենաց հացը կը բաշխեն առանց հաւատքի փշուր մը հաց ունենալու իրենց հոգիի գուշին մէջ։ Որոնք կտոր կտոր կ'ընկն Դաւիթը, կը ջարդեն Քարոզներուն ուղենրը, կը թնդեն շարականի

շուշանները. կը տաղեն տաղերը և կը չարչարեն Նա-
րեկացին:

Այժմու մարդոցմէ շասեր՝ անխոսառվանելի մի-
ջոցներով կը կործանեն զիրար և ժամ մը կը կառու-
թանեն և կամ մատաղ կը բաժնեն, կարծելով որ այս
կերպով պիտի պայծառանայ իրենց խղճմանքը և
մեղապարառութեան խարանը պիտի անհետանայ իրենց
ճակատին վրայէն:

Շատեր ալ կան որ այս Տան սրբութիւնը կը լը-
դրձեն օտար լեզու մը մրմռալով իրարու հետ, լեզու
մը որ իրենց պապերունը չէ՛, ու ես այնքան կը ջը-
ղայնանամ, ա՛յնքան դուրս կ'ելլեմ ինքզինքէս, որ
կ'ուզեմ վար իջնալ, բւնել անոնց օձիքէն և պոռալ
անոնց երեսն ի վեր.

— Ամօ՛թ է:

Մինասի ցաօմնակոծ աղողակը խոշորցաւ խոչոր
ցաւ և ա՛յնպիսի ուժգնութեամբ մը պայթեցաւ որ
ցնցուեցան եկեղեցւոյ սիւները:

(Այս բոլոր խօսակցութեանց լոիկ կը
հետեւէր Յիսուս իր խաչափայտին
վրայէն՝ արիւնաճաճանչ իր դէմքը
դարձուցած ժողովականներուն)

Մինաս՝ իր վրդովումը զսպելով՝ շարունակեց.

Մարդիկ պաղած են այս սրբավայրէն, և պատ-
ճառը այն է իմ կարծիքով՝ որ եկեղեցին չի քալեր
ժամանակին հետ։ Պէտք է՝ ընդհակառակը՝ եկեղեցին
մօտենայ ժողովրդին։ Նոր կղերականներ՝ միր ու բա-
րի ու «մշակուած» մշակներ մտնեն մեր այս Բնակա-
րանը և հանրութեան մէջ։

Եւ յետոյ, իմ կարծիքով՝ այս Տան լեզուն՝ որ-

քան մեծ ու մեծավայելուչ՝ այնու ամենայնիւ անծանօթ է ժողովրդի բոլոր խաւերուն։ Մարդիկ չեն հասկնար զայն և հետեւաբար կը խրաչին մեզմէ։

Իմ կարծիքով պէտք է ծրարուի հին դասական լեզուն և պահուի թանգարանին մէջ, և ծանօթն ու ընթացիկը՝ ժողովրդական լեզուն ներմուծուի ու կիրարկուի իր նոյն քան շքեղ ու զմայլելի փայլով։

Ս. Մինաս Հազիւ լրացուցեր էր իր ելոյթը, երբ յանկարծ խուլ ժխոր մը լսուեցաւ անկիւնէ մը։

— Մենք ալ մեր խօսքը ունինք, մենք ալ ձայն կ'ուզենք։

— Ժողովականները շուրջերնին նայեցան, բայց ոչ մէկ նոր դէմք չկրցան տեսնել։

— Մենք ալ մեր խօսքը ունինք, կրկնեցին ձայները անծանօթներուն որոնք կծկտեր էին անկիւն մը ձգուած Յայսմաւուրքի փոշոտ ու տժգոյն կողքերուն տակ։

— Խօսեցէք, խօսեցէք, ըսին բոլոր սուրբերը միաբերան։

Այն ատեն լքուած ճգնաւորներն ու մարտիրոսները՝ իրար հրմշակելով՝ դուրս ելան իրենց մութ ու ցեցարնակ ճգնարանէն, և իրենց ցաւն ու բողոքը աղաղակեցին։

ԱՌ, ըսին անոնք, ցաւը մերն է և ոչ թէ՝ ձերը։ Դուք մինչդեռ լոյս կը տեսնէք, մենք մութին մէջ կը տանջուինք ու կը տեւնանք։ Դուք այցելու ունիք, ձեռքեր՝ որ մոմի վարդեր կը սփառն ձեր ուղերուն, աչքեր՝ որ կ'ողողուին ձեղմով և ձեր վրայէն՝ իբրև առնդուղէ մը։ Կը բարձրանան դէպի Առուած, Շրբունքներ ձե՛զ կ'երգեն։ Դուք երջանիկ սուրբեր էք։

Մինչդեռ յուսահատական է մեր վիճակը: Տեսէ՞ք,
մեզ բանտարկեր են այս մութ գրքի կափարիչին տակ:
Եւ մենք կը խեղդ և ինք, կարօտ՝ պուտ մը լոյսի և
շունչի: Անողորմ գտնուեցան տէրտէրները մեզ հան-
դէպ եւ, իբր թէ չէր բաւեր մեր ճգնութիւնը, զմեղ
ճզմեցին այս անթափանց մթութեան մէջ, որ ճգ-
նինք, ճգնի՛նք անվերջ: Մենք ի՞նչ յանցանք ունէինք
որ այս ծանր պատիժը կը կրնենք տառնեակ մը ուրի-
ներէ ի վեր:

Կը բողոքենք տէրտէրներուն գէմ, և արդարու-
թիւն և ազատութիւն կը պահանջենք:

Անոյշ ու յաւաղին Տիրամայրը ըստ.

(Երբ մեղրակաթ բերոնը բացաւ կի-
ներու Ամէնօրհնեալը, բոլոր Սուրբե-
րը երկիւղածութեամբ և պատկառան-
քով շրջապատեցին զԱյն)

Սիրելինե՛ր, կը տեսնեմ որ շատ յուզուած էք.
ա՛յնքան յուզուած՝ որ յուսահատութիւն կը հոսի ձեր
շրթներէն:

Իրականութիւնը դառն է, այո՛, և անոր առջե
կը ֆշագաղուի ի՛մ ալ սիրտս: Ես ալ կ'ընդունիմ
ձեզ հետ որ փած է շատերու ներսիդին Աստուծոյ եր-
կիւղը: Ու երեւալու, սոնքալու և աժան հաճոյքներ
վայելելու ամբարիշտ հով մըն է որ կը փչէ ամէն
ուղղութեամբ.

Ե՛ն, հին ատեն, ճիշտ է, որ ամէն հոգիի մէջ
հաւատքի պազունց մը աղ կը գոնուէր: Մարդիկ կու
գային տոշեւո՝ ինչպէս միսիթարիչ մօր մը առջե, և
մոմերը զոր կը վառէին ծիլ ծիլ, իրենց բոցեղէն ար-
յունքներն էին, իրենց հոգիին կոութնե՛րը որոնք կը

բացուէին առջեւս ու զիս կ'երգէին։ Անոնք կը կառ-
չին մայրական քղանցքներուս, կը ցնցէին զգա-
ցումներուս արմատը՝ տալով իմ աննման Զաւկիս տ-
նունը, և եօ չէի կրնար դիմանալ և կը բաշխէի անոնց
իմ սիրոս՝ մասնիկ առ մասնիկ։

Իրաւ է որ հիմա ալ շատեր կու գան և լուսի
թելերով կը զարդարեն զիս, բայց ասիկա՝ շատերու
քով դժբախտաբար տեսակ մը ձեւականութիւն և սո-
վորամոլութիւն է, քան թէ՝ հաւատքի անկեզծ ար-
տայայտութիւն։ Իմ ոռւրբ Զաւակս տեղ չունի ա-
նոնց մէջ։

Բացառութիւններ կան անշուշտ։ վճիա ու ար-
դար հոգիններ՝ շուշաններ խոնարհ հովիտներու մէջ
ծաղկած՝ որոնք իրենց ցաւը՝ իրենց գաղտնի մէկ
զիշուը կը բանան, որոնք իրենց հոգիին կանթեղը կը
կտին իմ առջեւս՝ հաւատքին ձեթովը լեցուն։ ո-
րոնք կը խօսին ինծի հետ պարզուեկ ու միամիտ լեզ-
ուով, մը որ կեղծիքին չէ քոռւած։ որոնք մերթ կու
լան և արցունքը իրենց որտին անձրեւն է որ կ'ոռո-
դէ զիս, և մխիթարութիւն մը, կաթիլ մը ամոքում,
պուտիկ մը բալասան կը խնդրեն ինձմէ։

Այն տեսն եօ շատ կը զգածուիմ, կը կարեկցիմ,
մէջս կը խորզգամ անոնց բովանդակ խոսվքը, անոնց
չաեսնուած կրակին սաստկութիւնը, և օգնութեան կը
հասնիմ անոնց։

Շտաեր ալ կան դժբախտաբար որ կը նեղուին
մեր ներկայութենէն, կը ձանձրանա՛ն, որովհետեւ չեն
հասկնար Զաւկիս լեզուն, որովհետեւ բեմը խուլ է
այսեղ։ և հոսկէ չի բխիր Աւետարանին լոյսը,
ե՞ս կ'արգահատիմ այսպիսիններուն վրայ, կու լամ,

բայց կը զսպեմ ինքզինքո և իրրե մայր կը ներեմ
անոնց:

Խնդրեմ, սիրելիներս, հանդարտեցէք: Այս վի-
ճակը երկար չի կրնար տեւել: Պիտի անցնի տագնապր
իմ Զաւակս ալ խաչուեցաւ, թաղուեցաւ, սակայն
յարեա՛ւ: Կրօնքի և բարոյականի գաղափարն ալ որ
մեռած ու թաղուած է շատերու կուրծքին աակ, պիտի
յարութիւն առնէ օր մը՝ հրաշափառապէս:

Հանդարտեցէք: Խռովքը զոր ունիք ձեր մէջ,
համազօր է տկարութեան: Մի՛ թուլանաք, վասնզի
ձեր թուլութիւնը պիտի նշանակէր ձե՛ր իսկ պարտու-
թիւնը Ուշադրութի՛ւն, սատանաները կը լրական ձեղ:
Մի՛ ուրախացնէք այդ սե ամբոխը:

Քանի՛ դուք իմ Զաւկիս Տանը մէջն էք, սատա-
նաները պէտք է լան և կրծտեն իրենց առամները:

Հանդարտեցէք: Նկատի ունեցէք որ մարդիկ
միշտ ալ եղած են սխալական:

Ընդունեցէք որ մեզմէ շատերն ալ՝ ժամանա-
կին՝ ունեցեր են իրենց տկարութեան վայրկեանները:

Քիչ մը «վերաէն նայեցէք մարդոց սխալներուն
վրայ, և ձեր աչքերը զոր կ'ուղղէք անոնց, թող մըշ-
տապէս լեցուած ըլլան ներումի քաղցրութեամբ».

Տիրամայրէն յետոյ, որուն խօսքերը անո՛յ էին
և յոյսի և լաւառեսութեան մէջ թաթխուած պատառ-
ներու պէս համավ, խօսեցաւ և Դրիդոր Լուսաւորիչ որ
համբերութեամբ հետեւած էր իր ընկերներու բոլոր
ելոյթներուն:

Ընկերնե՛ր — ոկսաւ ան — խօսեցաք մարդոց
թերութիւններու մասին, մերկացուցիք անոնց հոգիի
բոլոր ոգեղ երեսները, և անխնայօրէն ձաղկեցիք դա-

նոնք: Ընդհանուր ցաւի մը ծալքերը բացիք և ձեր շեշտերը կը դողային յուղումէ և յուսահատութէնէ:

Եւ ձեր դիտողութիւնները, ձեր դժգոհութիւններն ու գանգատաները կը մեկնուէին անո՛վ որ պարպուած է արդի մարդոց հոգիի անօթէն՝ սրբազան հաւատաքը, լղբնուած են բարքերը և բարոյականը հիւանդութեամբ կը տառապի:

Համաձայն եմ ձեզի և կ'ընդունիմ որ ձեր սլաք-ները զոր ուղղեցիք մարդոց, ձեր անկեղծ արցունք-ներն էին, թափուած տիուր և ողբալի իրականութեան առջեւ:

Հաւատատքը, այո՛, պարպուած է շատերու հոգիի գանձանակէն և անոր ուղը գրաւած է անտրդ նիւթին մտածումբ: Անոնք գերի՛ են դարձած մամոնտ-յին որ կը կողապտէ հոգեկան օրբութիւնները, կաթ-ուածահար կ'ընէ պատուոյ զգացումը և խորվիրապը կը նետէ խղճմանքը:

Ընչափացութեան ընդհանուր համաձարակ մը վարակած է արդի մարդոցմէ շատերը, Անոնք հոգի-ով ծախուած են անբարոյացուցիչ նիւթին, յափշտակ-ուած, կուրացած են անով: Անոնց նպատակը և մը-տածման առանցքն է միայն և միայն կառուցումը ոսկի հորթին, որուն նուիրած ճն իրենց բավանդակ պաշտամունքը:

Իմ կարծիքով, ընկերնե՛ր, Նոր Մովսէս մզ պէտք է — և պիտի գայ ան — որ փշուր փշուր ընէ հորթը, որուն առջեւ ծունկի եկած են շատերը՝ մոռցած սիրոյ, ճշմարտութեան, խաղաղութեան և հաւասարութեան կենդանի Աստուածը:

Պիտի կործանի նիւթին բանակալութիւնը, և մար-

դիկ պիտի համոզուին որ հարօսութիւնը ոիտ մընէ,
պատիւի դակի՛ճ, թո՛յն բարոյականի և կորուսոփ
միքրո՛պ՝ միանգամայն:

Աշխատանքի և հաւատարութեան հոյակաղ վար-
դապետութիւնը պիտի տիրապետէ ամէնուրեք: Եւ
շահագործումն ու կեղեցումը որոնք քաղցկեղներ են,
ընդմիւտ պիտի կտրուին և հանուին մարդկային ըն-
կերութեան մարմինին վրայէն:

Մարդիկ իրենց մկաններուն ու տաղանդին վաս-
տակը ի սպաս պիտի դնեն ո՛չ թէ սոսկական եսի մը,
այլ՝ բովանդակ եօերուն՝ հասարակաց բարօրութեան
և երջանկութեան:

Այն առեն մարդիկ վերստին մարդեղացած՝ մի-
ջոց պիտի ունենան Դաստիարակութեամբ զբաղելու
լրջօրէն, պիտի յառաջդիմեն սրտի ճշմարիտ ճամբուն
վրայ, և պիտի բարձրանան հոգեպէս:

Այն առեն պիտի աճի բարոյականի գիտակցու-
թիւնը և հաւատագին լոյսը պիտի աղեղէ բոլոր հոգինները
եւ, յետոյ, ընկերնե՛ր, ես կը կարծեմ որ կը
սխալիք, երբ նկատի ունենալով այսօրուան մարդոց-
մէ շատերուն հաւատագին ու բարքերուն անկումը,
այս ժողովրդին կորուսը կ'ենթադրէք յոռեաեօրէն:
Մի՛ վախնաք, ինչպէս կը թելազրէր Տիրուհին Մարի-
ամ, այս տագնապին համար մի՛ ջլատէք յոյսերնիդ:
Պիտի անցնի ան:

Պէտք չէ յուսահատիլ մեր ժողովուրդէն, մանա-
ւանդ հիմա, երբ ան պատնէշուած հայրենիք մը ու-
նի, աւերակներէ բարձրացած կենդանի երազ մը՝ ա-
րեւու շքեղութեամբ, որ կը կամրջէ իր բոլոր զա-
ւակներուն սիրաերը սահմանէ սահման:

իսկ եթէ կարգ մը գաղութներ կորուեցան — ինչպէս կ'ըսէր Գարրիէլ խորունկ և արդար ցաւով մը — պատճառը այն է որ անոնք հեռու և կարուած աղբեցան հայութեան սիրուէն, այնքան հեռի որ ցեղին ձոյնը հետզհետէ մարեցաւ իրենց հոգիէն ներս, և կլանող միջավայրի մը մէջ՝ զուրկ միեւնոյն ժամանակ հոգեւոր իմաստուն առաջնորդներէ՝ առկաւ կորուեցան։

Մի՛ յուստիասիք։ Հակառակ իր թերութիւններուն, զոր մատնանիշ ըրիք, զոր ձաղկեցիք անխնայօրէն և զոր ես ալ կը հաստատեմ որտի ճմլումով, մեր ժողովուրդը՝ հոծ զանգուածը՝ այսինքն արմատը՝ կապուած է մեր Տան, Աստուծոյ տունը իր տո՛ւնը նկատելով միաժմանակ։ Ան սկիզբէն ի վեր, իր հոգեւոր օթեւանը և իր ֆիզիքական գոյութեան խարիսքը համարեր է այս որբավայրը, և չէ մոռցեր զայն։

Զէ լքած զմեզ, և եթէ զմեզ չի փնտռեր ամէն օր, պատճառը այն է որ միջոց չունի, քանի որ արդի պայմաններուն բերումով հարկադրուած է հանապազ վաղելու իր հացին ետեւէն, պայքարելու և տքնելու։

Նկատի ունեցէք որ պատկերը բոլորսվին կը փոխուի երբ Կիրակի է կամ Տաղաւար։ Այն առեն է որ մենք կը մոռնանք մեր առանձնութեան ձանձրութիւններու ցաւը։ Մեր տունը լիքը կ'ըլլայ բազմութեամբ։ Լոյս կը հագնի մեր դէմքը։ Տաք մթնոլորմը կը սաեղծուի մեր չուրջ։ Պատարագը յանախ կը կառարուի յուղիչ խորհրդաւորութեամբ։ Երբեմն այնպիսի գեղգեղներ կը լունք — և չմոռնանք խոսովգանելու այս պարագան — որոնք գրաւիչ են և հոգի դդուղը։

Ես լոռւթեամբ կ'անցնիմ ի հարկէ այն երգերուն
վրայէն որոնք կ'երգուին լուր օրերը և որոնք, ընդ-
հանուր առմամբ, ո՛չ թէ միայն մեր, այլ՝ անոնց
սրբազն հեղինակներուն ականջներն անդամ կը զի-
րաւորեն թայց այս երեւոյթը պիտի անցնի իմ կար-
ծիքով, ինչպէս որ իսկուհի Մարիամն ալ ըսաւ արդէն:

Եւ, յետոյ, երբ ամէն գոյնի մարդիկ կու գան
մեր մօտ, ես կը նշմարէմ որ ի՞նչ պարզուկ և պատ-
ուական հոգիներ ալ կան անոնց մէջ — ինչպէս որ ո-
մանք նկատեր են — մարդկային ընկերութեան ծո-
վէն հանուած ի՞նչ մարդրիտներ որոնք մեր լուսա-
պսակին փայլը կ'աւելցնեն:

Ես մտիկ ըրած եմ անոնց խորունկ մրմունջը,
և հոգիս յուզուած է արդար ուրախութեամբ մը:

Եւ ըսած եմ ինքնիրենս թէ հոգիներու ֆշու և
անանցանելի մացառ մը չէ միայն որ կը պարզուի
մեր առջեւ, այլ՝ ակօսուած և Քրիստոսով մշակուած
հոգիներու դաշտեր կան անոնց մէջ, որոնք կը մխի-
թարեն զմեզ:

Ես յուսալից եմ որ ժամանակի ընթացքին, շը-
նորհիւ առողջ դաստիարակութեան՝ պիտի բուժուի
հոգիներու ամլութիւնը, և պիտի բազմանան բարո-
յականի բեղուն դաշտերը, և մենք պիտի գտնուինք
մշական կանանչներու մէջ:

Ետոյ, ընկերնե՛ր, ես երբեք կողմնակից չեմ Մի-
նասին որ ենթագրեց թէ պիտի թաղուի հին դասա-
կան ոսկեղինիկ բարբառը և պիտի տիրապետէ մեր
այս բնակարանին մէջ՝ ժողովողական ընթացիկ լեզուն:

Ընդհակառակը՝ ես խորապէս համոզաւած եմ որ
պիտի խնայուի այս հին հրաշատիպ լեզուին որ ներ-

կայացուցիչն է պատմական փառապանծ անցեալի մը։
Ամէնաապահով թանգարանը որ կայ այս մեծացանց
գանձին համար, միակ այս որբազան վայրն է։

Գիտի շարունակէ — ես կը հաւատամ — հոսիլ
մեր շուրջ այս քաղցր ու աստօւածային բարբառը,
որուն նո՞ր աւիշ ու նո՞ր թափ տուեր է մեր մեծ վարո
պետը՝ Ս. Մեսրոպ. գիրի և մշակոյթի արեւոտ շրջան
բանալով, և հոգեկան անկախութիւն շնորհելով մեր
ժողովրդին, աւելրժացնելու համար զայն, և որ իր
միւս քնարակիր ընկերներուն հետ կը փառերգէ մեզ
շարականի խորհրդաւոր անտառին մէջէն՝ գրակալի
բարձունքին վրայ։

Մի՛ յուօահատիք այս արի ու բարի ժողովուր-
դէն որ դարերու ընթացքին տառապեցաւ, յաճախ
վատրօւեցաւ իր հայրենի երդիքներէն, տարատունկ
եղաւ, նոյնիսկ գողգոթաներ բարձրացաւ, բայց եր-
բեք չկորոնցուց իր հոգեկան գանձը, անտաիկ պահեց
իր հաւատացին և աւանդութիւններու որբազան միջ-
նաբերդը, չմարեց իր հոգիի կատարին պլողացող իմ
կանթեղո, չքեց իր յոյսը և չեղծանեցիր ցեղային դիմա-
գիծ՝ ինքնուրոյնութիւնը։

Այո՛, ապրեցան մեր ժողովրդի աստուածատիպ
զաւակները և ապրեցուցին զմեզ իրենց քրտինքի կա-
թիւներով, իրենց իւղով, մոմով և խունկով, իրենց
անդին զոհաբերութիւններով և յաւերժացուցին զմեզ։

Եկեղեցին պիտի մօտենայ ժողովրդին, հոգեւոր
մեմարանի՛ մը պիտի զերածուի, թող վատան ըլլայ
Մինասու Պիտի նորոգուի՛, պիտի մաքրագործուի՛ այս
որբավայրը՝ ներքնապէօ։ Մարդիկ պիտի՝ բարեկարգեն
զայն և պիտի յարմարցնեն նո՞ր ժամանակներու։

Այն ատեն ընտիր կովկւներ պիտի մտնեն այս-
տեղ և սիրոյ և խաղաղութեան ոյս որբազան չենքը
յարկ ու յարկ պիտի փոխադրեն մարդոց մէջ և պի-
տի զերսո-ին բարձրացնեն այն զառուանդանը որուն
վրայ կանգնած է Թրիստոս:

Եւ այն ատեն մենք դարձեալ պիտի վայելենք
մարդոց յարգանքն ու մեծարանքը՝ հաւատաքի համե-
մով ճոխացած

Թրիստոս անգամ — շարունակեց Թրիգոր —
սիրոյ, խաղաղութեան և արգարութեան մեծ Առաք-
եալը՝ պիտի զերածնի մարդոց ներքին մօուրներուն
մէջ. իր խաչն ու յարութեան կարմիր զբօշակը պի-
տի կոթողաւին ու ծածանին մարդոց հոգիի բարձունք-
ներուն վրայ:

Եւ ի՞նչ երանութիւն մեղ բոլորիս համար այս
առարին և սա միասին մարդոց լուսաւոր սիրտերն ալ
ունենալ իբրև առան որբութեան:

Եկեղեցին պիտի ապրի՛: Ան, դարերու ընթաց-
քին, չու ե՛տեսեր տագնապներ, որոնք սպառնացեր
են խօրակել զայն բայց միշտ ալ փշրուեր են՝ զար-
նուելով անոր երկաթէ պատերուն որոնք հիւսուած
են սիրոյ և հաւատաքի վրայ՝ Թրիստոսի վրայ:

Լուց Ս. Թրիգոր:

(Սատանաները սարսափով սկսոն
մամատի իրենց մօալուա անկումին
վրայ)

Երբ լուց Լուսաւորիչ, ժողովականներու յուսե-
անութեան ամուլ անսպատին մէջին զեփիւռ մը
ոնցաւ և երեւալ սկսու ովասիսի մը քաղցր հետո-
նկարը:

Եւ անոնք միակամուռ և սենդագին ծափակա-
բութեամբ մը իրենց ուրախութիւնն ու խանդավա-
ռութիւնը արտայայտեցին:

Ելեքտրականացած այս պահուն էր որ յանկարծ
չչնկոց մը լոռեցաւ դուրսէն:


Մէկը պնդաքայլ կը Նօտենար:

Այն առեն, մէկէն, դադրեցաւ ցայտելէ կամար-
ներուն ոտկ ճառագայթող ծափերուն շատրուանը,
և դալկահար սուրբերը արտորացին դէպի իրենց ոքժ-
գոյն պատուանդանները, իրենց նեղ ու մոալլ շրջա-
նակները, իրենց մութ ու անթափանցելի ճգնարանը:

Եւ վերստին տիրապետեց խորին լոռութիւնը Առ-
տուծոյ Տան մէջ:

Ժամկոչն էր որ կու գար զանգակը զարնելու:
Առաւոտ էր:





ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



220029282